

4251

3Kg

Q-88

DEC 2009

**ԻՆՁ ԿՐՍԷ
ԱՂԷՔՍԱՆԴԻ ՔԷՐԷՆՍԿԻ**

ԿԱՄ

ԴԱՍԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՇՏՈՒԹԻՒՆԸ

(Մարխեան ֆենադատական վերլուծում)

ԳՐԵՑ՝ ՋՐՎԷԺ


051

3K9
2-88

ՆԻԻ ԵՈՐՔ
1934

24 JUL 2013

Խ Տ Ա Ց Ո Ւ Մ



Ի՞նչ է ԳԱՇԻՉՄԸ :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՒՆԸ ԳՈՐԾԱՒՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՐ :

ՄԱՐԲՍԻՉՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԷՔԸ :

ԴԱՍԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆԸ ԿԱՐԵԼԻ՞ Է :

ԳԱՇԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՊՐՈԼԵՏԱՐԱԿԱՆ ԳԵՐԻՇ-ԽԱՆՈՒԹԵԱՆՑ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ :

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՍԱՂՄԸ ԳԱՇԻՍՏԱԿԱՆ ՍԻՍՏԵՄԻՆ ՄԷՋ :

359
2-88

2 JUL 2005

60

-60-

Այ

ՅԱՌԱՋԱՐԱՆ



Սովիէտական երկիրներէն դուրս միջազգային տնտեսական տաղնապի ծանրութիւնը իր ճնշումին տակ յայտնաբերած է կառավարական եւ պետական զանազան ձեւեր ու մեթոտներ, այս ձեւերու է՛ն աչքաուուն Փաշխտական սխտեմն է, որի պաշտպանութիւնը ստանձնած է Աղէքսանդր Բէրէնսկի :

368

Այս գրութիւնը վերլուծում-ըննադատականն է ընդդէմ Բէրէնսկիի յայտնած մտքերուն եւ անոր պաշտպանած մասամբ Փաշխտական պետական ձեւերուն :

Սովիէտական երկիրներէն դուրս,

ամեհի քաթաստրովներով յղի միջազգային քաղաքական կեանքի մի այսպիսի ժամանակաշրջանի մէջ, հայ պրոլետարիատը ջերմ հետաքրքրութիւնով պէտք է ուսումնասիրէ իր դասակարգային շահերու գիտակցութեան ճանապարհէն զինքը շեղեցնել փորձող տեսութիւններու դէմ դրուած քննադատականները, կերտելու համար պրոլետարական շահերու առողջ գիտակցութիւն, կուռի անյողդողդ կամք, եւ յաղթանակի անխորտակելի լաւատեսութիւն՝ հաստատուած գիտական անալիզի վրայ :

4869
*հարկը իր անցարար
չար անարարութեամբ
պայտան ձեռք
շին համար*



8854-56



Օանօթ ոռւս, Աղէքսանդր Քէրէ-
նակի, որի պուրժուս-սահմանա-
դրական կառավարութիւնը տա-
պալուեցաւ ոռւս Պոլշեւիկ կուսակ-
ցութեան եւ այս վերջինին առաջ-
նորդ Լենինի ղեկավարութիւնով,
կարճ ժամանակ առաջ ետևնայքէտ
Փրէսի Փարիզի թղթակցին հետ ու-
նեցած տեսակցութեան մը ընթաց-
քին յայտնած է այն կարծիքը թէ՛
«Յեղափոխական Մարքսիզմը,
որ է Մարքսեան-Սօցիալիզմը, հե-
տգիտեալ կը կորսնցնէ իր ազդե-
ցութիւնը միջազգային հասարա-
կական մարզէն, եւ անոր տեղ
պիտի գայ տիրել «սահմանադը-
րական ազատութիւնը»: Բոլոր
բունակալութիւնները, կը կրկնեն
պաշտօնակալի մեր եւ մեքոսը:

Ռուսաստանի մէջ այդ մեքո-
սով փշրուեցաւ մտաւորական
դասակարգը, իսկ Գերմանիոյ
մէջ հալածուեցաւ հրէա ժողո-
վորդը: Մարդու պարտականու-
թիւնն է առանց ցեղի եւ դաս-
կարգի խորութեան միանալ նոր
«միջազգային» մը մէջ կառելու:

անհատական ազատութեան եւ
դէմօկրատիայի տիրապետումին
համար, որովհետեւ դիկտատու-
րական ղեկավարները հետգիտեալ
պիտի ջնջեն անհատի մի քանի
անմիջական անհատականութեան
գեղեցիկ իրաւունքները, որոնք
մարդկային պատմութեան է՛ն
գեղեցիկ ազդակներն են:

Եւրոպայի այսօրուան դիկտա-
տորութիւններուն մէջ ամենէն
խիստը կոմունիստականն է, ?
որովհետեւ միւս դիկտատորու-
թիւնները երբէք չեն ձգտիր բը-
նացնել ժողովուրդի ստեղծա-
կան ոյժը, խորտակելու ազգա-
յին զգացումները եւ կամ նգմե-
լու ցեղի մը բնատուր յատկու-
թիւնները:

Գալով Մարքսեան Սօցիալիզ-
մին, նա կը մեռնի, կը շարունա-
կէ Քէրէնակի, որովհետեւ Սօ-
ցիալիզմը չի ընթացաւ յառաջա-
դիմական հայրով: Մարքսը երբ
իր քերթին գրեց այն ատեն կային
երկու հսկայ դասակարգեր, կա-



պիտալիստ եւ պրոլետարիատ, եւ
կը բուէր որ միջին դասակարգը
այս երկու խոշոր դասակարգերի
կառին մէջ պիտի սչնչանար, սա
կայն աշխարհը ենթարկուեցաւ
վիթ-լարի բարեշրջութեան (evolu-
tion) եւ նարտարարութեան - ար-
տադրական ոյժը (industrialization)
հասաւ անհամեմատ չափերու,
այնպէս որ այսօր միջակ դասա-
կարգը (ըսել կուզէ պուրժուս-
զին. Ջ.) ալ աւելի հսկայական է
քան միւս դասակարգերը, այսին-
քն պրոլետարիատն ու կապի-
տալիզմը:

ձարտարարութեան այլեւս պէտ-
քը չի գգար մարդու մեծ ֆիզի-
քական ոյժի, եւ ուրեմն պրոլե-
տարական դասակարգը ինքն իր
մէջ կայունացած (stabilized) է:

Սօցիալիզմը կորսնցուց բազ-
մաքիւ հետեւորդներ՝ միջակ
դասակարգը, մանրապուրժուս-
զին յետ մղել, մերժելուն համար.
ահա, այս պատճառով է որ այս
վերջինը միացաւ ֆաշիստական
շարժման, եւ ֆաշիստական շար-
ժումը մասամբ դէմօկրատական
է իր ընդհանուր բնոյթագծով:»

Քէրէնակիի վերելի միտքերը որ
կը վերաբերին Մարքսիզ-
մի դուս զաղափարական հարցի
այլ եւ այլ երեւոյթներին մասին,
ամբողջապէս մէջ բերինք, անոնց
խսկական էութիւնն ու նշանակու-
թիւնը քննելու, եւ մեր կարողու-
թեան չափով ցոյց տալու հայ պրո-
լետարիատին թէ՛ թէ՛ն Քէրէնակիի
քննադատական տեսութիւնները լաւ
կը հնչեն, բայց անոնց բնոյթագե-
ծերը a priori (անմիջական, առերե-
ւոյթ) յատկութիւն ունին: Տեսու-
թեանց մէջ թափանցում դոյուլթիւն

չունի: Այս պիտի տեսնենք մենք
մեր վերլուծման ընթացքին:

Նախ անենք այն կէտը, որ էրբ
թէ «Մարքսիզմը հետգիտեալ կը
կորսնցնէ իր ազդեցութիւնը»: Այո՛,
ճիշտ է թէ Եւրոպական հորիզոնին
մէջ Մարքսիզմի ազդեցութիւնը առ-
ժամապէս տկարացաւ եւ Ֆաշիզմի
ազդեցութիւնը ուժեղացաւ, բայց
ասիկա մի անցողական երեւոյթ է,
քանի որ Ֆաշիզմը կ'ենթադրէ «դա-
սակարգերու հաշտութիւն» հիմնը-
ուած բունակալութեան վրայ: Ճա-
շիղմով դասակարգերը չեն ջնջուիլ,
եւ քանի կայ դասակարգ, պիտի
մնայ եւ դասակարգային հակա-
մարտութիւն, եւ քանի շարունակ-
ուի դասակարգային կռիւը, ուրեմն
իր դոյուլթիւնը պիտի պահէ Մարք-
սիզմը. քանի որ Մարքսիզմը իր յե-
ղափոխական բնոյթագծերով ուրիշ
բան չէ, եթէ ոչ զործաւոր դասա-
կարգի կռիւը՝ ընդդէմ կապիտա-
լիստ դասակարգի:

Քէրէնակիի կ'ընդունի դասակար-
գերի դոյուլթիւնը, բայց կը ժխտէ
այդ դասակարգերի միջեւ դոյուլ-
թիւն ունեցող կռիւը, եւ սա մի
ա'յնպիսի ժամանակ, երբ նոյնիսկ
պուրժուս տնտեսագէտներ կը տես-
նեն ու կը փաստեն դասակարգային
կռուի տնտեսա-յեղափոխական բը-
նոյթը եւ կը դուշակեն այս կռիւնե-
րի զարգացման հետեւանք ապա-
գայ ահեղ եւ հսկայական մի մարտ:

Իսկ բուն հարցը թէ, ինչու՞
Մարքսիզմը «տկարացաւ առժամա-
պէս», այդ երեւոյթը կը բացատը-
ուի այն վաստով որ մի շարք պրո-
լետարական թշուառացած մասսա-
ներ խարուեցան Ֆաշիզմի հրապա-
րակ նետած «հաշտարար քաղաքա-
կանութեան ֆրագներէն եւ վարդա-

գոյն խօստումներէն, իբր թէ «դասակարգային հաշտութիւնը» ա՛յս գործաւորներուն պիտի ապահովէր տնտեսական բարելաւում: Բայց մենք դառնօրէն կը տեսնենք, որ այսօր Եւրոպական հողամասին եւ Փաշիզմի դրօշին տակ ո՛չ միայն տնտեսական բարելաւում չկայ, հասարակական միջոցները գործաւորներ անգործ են եւ թշուառ:

Երբ մի բռնակալութիւն կուգայ իր «դասակարգային հաշտարար երկրամակը» թոյլ տալ մի դասակարգի շահագործումը միւսով, ըսել է այդ երեւոյթը իր մէջ ընդհանուր տնտեսական հաւասարութեան ու ազատութեան բնոյթ չի կրեր, եւ ուրեմն դատապարտուած է՝ ուշ կամ կանուխ՝ յեղաշրջման:

Մինչեւ այն ատեն որ արտադրութեան եւ բաշխումի շահագործման ձեւը հիմնովին չի յեղաշրջուի մի այնպիսի ձեւի տակ, որ ժամանակ բովանդակ հասարակութեան մէն մի անգամ աշխատի եւ աշխատանքի մարդավայել վարձատրութիւնով վայելէ բնութեան բոլոր բարեքները եւ ապրի մի երջանիկ կեանք, ունենալով քաղաքատնտեսական ազատութիւն, մնացեալ բոլոր գոյնի եւ երանքի լաւ Ֆրազներով գոյութիւն առած քաղաքական դրութիւնները դատապարտուած են ոչնչացման:

Քէրէնսկին մարդարեւութիւն մը կ'ընէ, երբ կ'ըսէ, թէ՛ «սանձադրական ազատութիւնը» պիտի տիրէ հետզհետէ. բայց այդ անիրականաբար, ցնորք է, քանի որ այդ ձեւի ազատութեանց պատմութիւնը գրուեցաւ տասը միլիոնէ աւելի մարդկային կոտորածի արիւնով, (Տաճկահայաստանի թուրք-իտալի-

հատական սահմանադրական ազատութիւնն ալ մէջը հաշուելով):

Մի օր Փաշիզմն ալ այդքան զոհեր առնէ թերեւ, եւ անկէ յետոյ է որ դեղեցիկ Փրազներու ետեւէ վաղող թշուառացած բազմամիլիոն մասսաներ յուշքի պիտի դան եւ թեւարաց պիտի դիմեն դէպի Սօցիալիզմ:

Թէ ի՞նչպէս Փաշիզմը մարդկային միլիոնաւոր նոր զոհերու թուական մը պիտի բանայ, այդ կէտը մենք կը ճշտենք այն երեւոյթով որ Եւրոպական Փաշիզմը իր հասարակական դրութեան մէջ կը սնուցանէ մի այնպիսի վտանգաւոր սաղմ որի անունն է ՇՈՎԻՆԻԶՄ, եւ որի ուժեղացումը կապիտալիստական դրութեան տակ յառաջ կը տարուի տնտեսական մրցակցութիւնով եւ հետզհետէ տեղի ունենալիք կայսերապաշտական բռնագրաւումներով:

Սօցիալիստական դրութեան տակ է միայն որ շովինիզմը իր նեղ ատրուութեան եւ դժուծ հպարտութեան գաղանարարոյ բնոյթէն մերկանալով կը մտնէ ազգային ազատ եւ շինարար մշակոյթի մէջ, թէ՛ ներքին եւ թէ՛ միջազգային մարզերի վրայ:

Կովկասի այսօրուան ազգային դաշնակցութիւնները հաստատուած դէպի սօցիալիզմ յառաջացող հիմունքների վրայ մէյ-մէկ ակնախորտիկ փաստեր են, որմէ կը ստիկան խարբրայութիւնները, ստութիւնները, կեղծիքը եւ ոճիրը յաւերժացնող քաղաքատնտեսական դրութեանց սիրահարները, որպիսի գրութեանց «սահմանադրական ազատութիւն» կը կոչէ Քէրէնսկի:

Քէրէնսկի իր յետադիմական քրննադատութեան մէջ երբէք չի խօսիր տնտեսական հարցի մասին, կերե-

ւր որ տղէտ է, եւ կամ դիտումաւոր այդ հրատապ հարցէն կը խուսափի, եւ միմիայն դովքն ու պահանջը կ'ընէ խարուսիկ ազատութեանց զազաւարներու:

Բայց մենք չիտենք, եւ մեր կըրանիթեայ շմբոնումն է, որ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՈՐ ԴԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՏՐՈՒԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԻՍՏԵՄՆԵՐՈՒ ԱՐԴԻՒՆԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ: Տնտեսական դրութիւնն է, որ կը որոչէ թէ՛ անհատի եւ թէ՛ հաւաքական օրկանիզմի Ֆիզիքական, բարոյական կամ իմացական գոյավիճակը: Անհատի եւ հաւաքականութեան տնտեսական ազատութիւնն է որ կը բերէ իսկական «սահմանադրական ազատութիւն»ը: Ասիկայ իսկ յաւ իմանան Քէրէնսկին եւ անոր համախոհները:

Դարձեալ: Երբ այսօր նոյնիսկ պուրթուադական տնտեսագէտներ զազաւարական թեքում կ'ընեն, կը ընդունին, որ միջազգային այս մի քանի տարիների տնտեսական քառասի պատճառը արտադրութեան եւ բաշխումի անհաւասար վիճակն է, եւ որոնք իրենց եզրակացութիւնները կառավարական պաշտօնեաները ուշադրութեանց կը յանձնեն զուշացնող թօնով, այլեւս սօցիալիստ? Քէրէնսկիի «հին օրէնքներ»ու կոչը աւելի քան ծիծաղելի, վտանգաւոր եւ կործանարար է միջազգային պրոլետարիատին ու ճնշուած ժողովուրդների համար:

«Առանց ցեղի եւ դասակարգի խտրութեան միանալ մի նոր միջազգային մը մէջ կառուելու անհատական ազատութեան եւ տնտեսական ազատութեան» մօկրատիայի տիրապետումին» Այս կոչը քողարկուած մի դաւաճանութիւն է, որ ուղղուած է միջազ-

գային գործաւոր դասակարգի դէմ: Կոմունիստական եւ Ֆաշիստական դիկտատորութիւնները բազմաանուով, Քէրէնսկի կը յարէ թէ՛ առաջինը «կը ձգտի բնաջնջել ժողովրդի ստեղծագործող ոյժը, կը խորտակէ ազգային զգացումները եւ կը ճզմէ ցեղի մը բնատուր յատկութիւնները»: Ընթերցողը այժմ կը թափանցէ այստեղ Քէրէնսկիի թշնամական ուղին, որովհետեւ արար-աշխարհը հիացումով կը զիտէ որ ճիշտ հասարակը կը կատարուի սովիէտական երկիրների մէջ. որ այսօր, օրինակ, փոքրիկ Հայաստանի ժողովուրդին ստեղծագործական, մըլապատիւնային սոցիալ ոչ թէ քայլով հասարակութիւնը կը յառաջդիմէ, այդ երկրի ո՛չ թէ ազգային զգացումները խորտակուած են, հասարակարգը հայկական պատմական հին զբաղիւրդը նոյնիսկ հաւաքուած եւ գուրդուրանքով դատաւորուած են:

Հայկական հին աւանդութիւններն ու ազգային ոգին ուժեղին թափով իր դարգացման շաղկին մէջ է մտած, եւ սա, անվիճելի, առարկայական փաստ է:

Չանպան ցեղերու բնատուր յատկութիւնները սովիէտական «բռնութեան» տակ ո՛չ թէ միայն ի յայտ են եկած, հասարակ, անոնց արագ զարգացումով կերտուած են ազգային յատուկ ոճի, գոյնի, ճարտարարուեստի գեղեցիկ եւ բարձր մըլապատիւն:

Ազգի մը բնատուր յատկութիւնները տնտեսական բռնակալութեանց տակ է որ կը ճզմուին, կը չքանան:

Առանց տնտեսական ոյժի անհատական ցեղային կամ հաւաքական օրկանիզմները կը դադրին յառաջադիմական ուղիէ ձգտում ունենալ:

Տնտեսական ոյժը՝ ինչպէս ան-

հատի, նոյնպէս եւ ազգի ուժեղացման, անոր ֆիզիքական-կուլտուրական բարձրացման գլխաւոր պայմանն է: Մարդ որքան լաւ ձիրքերով օժտուած ըլլայ, որքան «բընստուր» յատկութիւն ունենայ, անկարող է այդ յատկութիւնները նիւթականացնել, մինչեւ օգնութեան չի հասնի տնտեսական ոյժը:

Այսօրուան (ոռուտական եւ այլ) կոմունիստական բռնակալութեանց տակ ոչ թէ տնտեսական բռնակալութիւն չկայ, հասպա ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶՄՏՈՒԹԻՒՆ կայ: Կոմունիստական բռնակալութիւնը դասակարգային-քաղաքական բռնակալութիւն է միայն: Երբէք չի կարելի ֆաշիստական եւ կոմունիստական բռնակալութիւններու մէջ նմանութեան եզրեր գտնել: Ֆաշիստական բռնակալութեան վերաջնքը հաստատուած է ոչ-գիտական թէօրիայի վերայ, մի տեսակ փորձ, որը նման չին հոովմէական կամ յունական պետութեանց այլ եւ այլ ձեւերուն՝ ժամանակի ընթացքին դատապարտուած է անկման. իսկ կոմունիստական (դասակարգային) բռնակալութիւնը հաստատուած է տնտեսադիտական հիմունքներու վրայ, թէեւ ունենալով մասնակի սըխլանքներ, որոնք սըբազրուելով կը շքանան, իսկ անոր իսկական ձրգտումը Սօցիալիզմն է, այսինքն, ա՛յդ կոմունիստական բռնակալութեան վերացումը եւ սօցիալիստականացած-դէմօկրատիայի տիրապետումը:

Մարքսիզմի մասին Գէրէնսկի կը յարէ, որ՝
 «Ու կը մեռնի, որովհետեւ Ու չի ընթացաւ յառաջադիմական քայլով»:

Ըսել կ'ուզէ, Մարքսիզմը կը յաջողուի եթէ խաղաղ զարգացման կում բարեշրջման մեթոտով յառաջ մղուի: Այստեղ Գէրէնսկի բնական օրէնքներին իր անտեղեակ ըլլալը կը մերկայցնէ:

Մի ուեէ բարեշրջում (evolution) անքակտելիօրէն կապուած է յեղափոխութեան (revolution) հետ: Բարեշրջում եւ յեղափոխութիւն թէ՛ բնութեան եւ թէ՛ ընկերային կազմի մէջ փոխն ի փոխ յառաջ կ'ընթանան: Մէկը միւսի լրացուցիչն է:

Պատմութիւնը մեղի կը ցուցնէ որ աշխարհը ստրկական, աւատական, ազնուակղերական նեխած վիճակներէն ձերբազատողը եղած է միմիայն յեղափոխական մեթոտը, ըստ Գէրէնսկիի, եթէ աւատական դրութեան ժամանակ գործ դրուէր «խաղաղ յառաջադիմական» քայլը՝ այսօր մարդկութիւնը դեռ պիտի լողար այդ աւատական դրութեան նեխած ճահիճին մէջ:

Հասկալի է Գէրէնսկիի «յառաջադիմական քայլ» եզրը. նա կը բաղձայ որ պուրժուազական մտաւորականութեան գրել-խօսելու, քաղաքական ազատութիւն տրուէր սովիէտական դրութեան ներքեւ, որ Ռուսաստանը դառնար ներքին կոիւնքրի վայր, որ փոխան ներկայ վիթխարի յառաջադիմական քայլին՝ սովիէտական երկիրները մտնէին յետադիմական քայլի մէջ, որ յետադիմական փրօֆէսորներ, վարժապետներ, տիւլոմատներ պաշտօններ եւ դիրքեր ունենային. մի այսպիսի մեթոտով սօցիալիզմի տիրապետութիւնը բացարձակ անկարելիութիւն է:

Գալով այն դիւտի մասին, որ Գէրէնսկի կ'ընէ, ըսելով թէ՛
 «Մարքս իր թէօրին գրած ժամա-

նակ միայն երկու դասակարգեր կային, կապիտալիստ եւ պրոլետարիատ, եւ կը թուէր որ միջին դասակարգը այս երկու խոշոր դասակարգերի կուռին մէջ պիտի ոչնչանար... (տես ամբողջ մէջընթացում):

Այո ճիշտ է որ Կարլ Մարքս իր թէօրին գրած ժամանակ երկու հըսկայ դասակարգեր կային, բայց Կարլ Մարքս իր թէօրիայով երբէք չէ յայտնած այն միտքը թէ՛ միայն կապիտալիստ դասայարգը աւտք էր ոչնչացնել: Կարլ Մարքս իր թէօրին գրած ժամանակ իսկ կապիտալիստ բանակը բաժնած է երեք թեւերու. պուրժուա, մանրապուրժուա եւ կապիտալիստ. հետեւաբար պրոլետարիատի կուռը՝ տրամարանօրէն ուղղուած էր այս երեքին դէմ, միմիայն կապիտալիստի ոչնչացումով հարցը չէր փակուէր, պրոլետարիատի շահերին հակառակ եւ պրոլետարիատի արեւն քրտինքը շահագործող պուրժուա դասակարգի ոչնչացումը նոյնքան անհրաժեշտ էր, եթէ գործաւոր դասակարգը միանգամ-ընդ-միշտ պիտի ազատուէր շահագործման կաշկանդիչ շղթաներէն:

Գէրէնսկին նոր բան մը չէ որ մէջտեղ կը նետէ, երբ կը բաղձայ որ պրոլետարական մասսաները դառնան մանրապուրժուաներ կամ պուրժուաներ, եւ այսպէսով ինք մեծ դիւտ մը ըրած ըլլալու տպաւորութիւնը կը փորձէ ձգել, խորհելով թէ՛ բոլոր գործաւորները միջակ հարուստի աստիճանին հասցնելով կը վերջանայ պրոլետարիատ կոչուած դասակարգը, եւ ուրեմն կը դադրի պրոլետարիատի եւ կապիտալիստի միջեւ եղած դասակարգային հակամարտութիւնները:

Եւ իրաւ որ շատ լաւ կը հնչէ անոր այս տեսութիւնը, բայց ինչպէս յիշեցինք a priori միտք է հրապարակ նետուածը, որովհետեւ ատիկայ անիրականալի մի ցնորք է, պրոլետարիատը ոչ մի ժամանակ ամբողջապէս չի կրնար հարստանալ եւ հասնիլ պուրժուազիայի դիրքին, քանի որ կապիտալիզմը իր դոյութեան հիմքը դետեղած է շահագործման սխտեմի վրայ եւ իր կենսունակութիւնը պայմանաւորուած է շահագործումով:

Ճիշտ է որ մեքենաներու հրաշալի արտադրութիւնը կը նուազցնէ մարդու ֆիզիքական չափն ու քանակը, բայց ժամանակի եւ գրամի այդ ինչայողութիւնով կ'օժանդակուի միմիայն կապիտալիզմը, իսկ անդին գործաւոր դասակարգի ֆիզիքական ոյժին պէտքը չի մնալով նա կը նետուի փողոց:

Ամերիկայի Միացեալ Նահանգաց միլիոնաւոր անգործներու մէկ պատճառն ալ Գէրէնսկիի փաստաբանած արտադրութեան մեքենականացման պատճառներէն մէկն է անվիճելիօրէն, որպիսի հետեւանքը պուրժուամիտ անգոյն մամուլի մի մասի կողմէն որակուեցաւ technocracy նոր գիտական մի բառով:

Ճարտարարուեստի մեքենականացումը դրական բնոյթ եւ հետեւաբար արժէք ունի՝ հասարակական շահերու տեսակէտով՝ սօցիալիզմի ժամանակ միայն:

Գէրէնսկի բացէ ի բաց շլացած է ֆաշիզմի եւ նազիզմի դրութեանց ժամանակաւոր յաջողութեանց հետապուկերներէն, որով կը հետեցնէ թէ Եւրոպայի մէջ պուրժուա դասակարգը հսկայական դառնալով ջնջելու կը ձգտի կապիտալիզմն ու

միեւնոյն ատեն պրոլետար դասակարգը. անշուշտ մի օր այս պուր-
 փուռ դասակարգը եւս իր կարգին
 պիտի դառնայ կապիտալիստ, քա-
 նի որ կայ մի անհատ միւսը շահա-
 գործելու անտեսական դրութիւնը,
 հետեւապէս դարձեալ հրապարակ
 պիտի դայ մի նոր պրոլետար դասա-
 կարգ ճնշուած անտեսական շահու
 մրցակցութեան մէջ:

Մի ուրիշ պետական սիստեմ որի
 դոյուլթիւնը պայմանաւորուած է
 անտեսական շահագործման ձեւե-
 րով՝ ենթակայ է յեղաշրջման, ո-
 բովհետեւ շահագործման մեթոտը
 իր մէջ կը բովանդակէ անբարոյա-
 կան հիմունք, եւ անտեսական ճրն-
 շում՝ հետեւաբար ճնշում եւ շահա-
 գործում յառաջ պիտի բերեն մի
 դժգոհ տարր:

Տնտեսական օրէնքները խիստ ան-
 սղոք են: Այդ օրէնքների մէջ ամ-
 բարուած կայ մի այնպիսի հուժկու
 բնոյթ, որ նման է հրարիային ահ-
 ապկեցիկ ոյժերուն, եւ մի օր այդ
 ոյժերը՝ անխուսափելիօրէն պիտի
 ցնցեն ու տապալեն շահագործում-
 ներով բրդացած պետական-հասա-
 րակական կառուցքուածքները:

Քէրէնսկին թող լաւ հասկնայ, որ
 բովանդակ պրոլետարիատ դասա-
 կարգը խոկապէս պուրժուա» կը
 դառնայ մի օր՝ երբ նա իր աշխա-
 տութեան արդիւնքը կ'ամբարէ պե-
 տութեան գանձարանը, որը իր հա-
 բուտութիւնն իսկ է, եւ որմէ կ'ըս-
 տանայ իր պէտքերին համաձայն
 նիւթական, վայելելով ճշմարիտ մի
 կեանք ազատ անտեսական - մըր-
 ցակցական մաշեցնող հոգեբէն, ա-
 սոր հետեւանքն այն կը լինի որ նա
 իր միտքը եւ «հոգին» պիտի տրա-
 մադրէ ուսման, գիտութեան, ար-

ուեստի եւ այլ հողեկան հրճուանք
 եւ մտքի թախք տուող ուսումնա-
 սիրութեանց: Այս դրութիւնը պրո-
 լետարիատի գերիշխանութենէն յե-
 տոյ ՍՅՅԻԱԼԻՍՏԱԿԱՆԱՅԱԾ ԴԷ-
 ՄՅԿԻՐԱՍԻԱՆ է, ա'յն անգասակարգ
 հասարակութիւնը, որին կ'ըսենք
 ՍՅՅԻԱԼԻԶՄ:

Այս դրութիւնն է միայն որ վերջ
 կուտայ շահագործման ոլորտը-
 տոյտ ձեւերուն վրայ մտածելէ,
 երբ մարդու ուղեղը կ'աղատուի մի
 այդպիսի գատարկ մտածողութիւն-
 ներէ, այդ թուականը մարդկային
 յաստիքիմոթեան ոսկեգարր կարե-
 յի է կրչի. եւ այդ յաստիքիմո-
 թիւնը ո'չ թէ քայլով, հասցա թախ-
 քով պիտի թաւալի:

Միթէ Սոյիէտական Միութեան
 17 տարիների կեանքը իր վիթխարի
 յառաջընթացով՝ անտեսական, մե-
 քենական, ճարտարարուեստական,
 ուսման մարդերի մէջ՝ բէալ փաստ
 չէ՞ մեր ըսածին:

Ճիշտ է որ այժմու ինտըսդերն,
 արտադրութեան կերպերը մարդու
 ֆիզիքական շատ մեծ ուժի պէտքը
 չունին, մեքենականութիւնը քառա-
 պատկած է արտադրութիւնը, բայց
 այդ իսկ պատճառով չէ՞ որ միլիո-
 նաւոր գործաւորներ անգործ են
 մընացած, եւ կամ անոնք որ գործ
 ունին այնքան քիչ շարաթափարձ
 կ'ըստանան, որ հարիւ թէ կարո-
 ղանան քարշ տալ իրենց դոյու-
 թեան: Այսպէս, կը տեսնենք, որ
 ինտըսդերի մեքենականացումը կը
 ծառայէ դարձեալ պուրժուազիայի
 շահերուն եւ ոչ թէ գործաւոր գա-
 սակարգի բարեւաւման, որպիսի
 «ամուլ» գաղափար կը գլորէ մեր
 առաջ բիէքսիոնատիպն Քէրէնսկի,
 յարելով թէ՛ նարտարարուեստը

այլեւս պետքը չի գգար մարդու ֆի-
 զիքական ոյժի, եւ այսպէս՝ պըրո-
 լետարիական դասակարգը ինքն իր
 մէջ կայունացած է (stabilized):»

Ընթերցողը անշուշտ կը թափան-
 ցէ, որ Քէրէնսկիի այս վերջի ալ-
 նարկութիւնը առաւելապէս կը վե-
 բարբրի եւրոպական երկիրների եւ
 մասնաւորապէս Փաշիպի սիստե-
 մին տակ ապրող պրոլետարիատին,
 բայց այդ երկիրների պրոլետարա-
 կան խաւերի մէջ ոչ միայն կայու-
 նութիւն, (stabiization) ինքնագոհա-
 ցում, ինքնարարելուում չկայ, հա-
 պա ըմբոստութիւն, խռովք, դուր-
 ծադուլ, քաղաքացիական կռիւներ
 եւ պրոլետարական այս դասակար-
 գային շարժումները կը խեղդուին
 սուրի եւ արիւնի մէջ:

Այս հարցի կայ եւ միւս կողմը:

Մարդու երջանկութեան հարցը
 միմիայն հանդիստ, թեթեւ ֆիզի-
 քական աշխատանքի մէջ չէ որ կը
 կայանայ, հասցա, իր պէտքերին
 համաձայն վարձ առնելով վայե-
 լել ընտութեան եւ քաղաքակրթու-
 թեան բոլոր բարիքները, ապրել մի
 երջանիկ կեանք քաղաքակրթական
 իմաստով, որ երբ գործաւոր դա-
 սակարգը Փաշիպի կամ գէմօկրա-
 տական սիստեմների ներքեւ դեռ
 չա՛տ հետու է մի այդպիսի խոէալ
 կեանքի մը ապրումէն, ըսել է, տը-
 բամարանօրէն դեռ մոխիրի տակ
 անթեղուած կը մնայ յիգափոխա-
 կան գաղափարի կրակը:

«Սօցիալիզմը — կ'ըսէ Քէրէնսկի—
 կարսնցուց հսկայական քանակու-
 քեամբ հետեւորդներ, երբ մերժեց
 մանրապուրժուազիի մասնակցու-
 թիւնը դէպի Սօցիալ Դեմօկրատի-
 ան:»

Բայց մենք գիտենք, որ այդ ման-

բասպուրժուազին ոչ մի ժամանակ
 չի մտածէր գործաւոր դասակարգի
 շահերուն համար, նա չի կրնար ին-
 քն իր դասակարգային շահերը ոտ-
 նակոխել, եւ պրոլետարիատի հետ
 դաշնակցելու պարագային քուէար-
 կել պրոլետարիատի շահերու հա-
 մաձայն: Մօտիկ անցեալի միջադ-
 գային-քաղաքական իրադարձու-
 թիւնները շա՛տ փաստեր արձանա-
 գրեցին պատմութեան մէջ, որ պը-
 լետարիատի եւ մանրապուրժուա-
 զիայի մի ուրիշ ձեւի մասնակցու-
 թիւնը աղիտարեր եղաւ պրոլետար
 դասակարգի համար, որովհետեւ
 մանր կամ խոշոր պուրժուազական
 գլորքի եւ մտքի հետեւողներ դաւա-
 ճանեցին գործաւոր դասակարգին:
 Գերմանական, Անգլիական, Աւստը-
 բիական պրոլետարիատի պարտու-
 թիւնները մի այդպիսի «գաղափա-
 րական խառնուրդ»ի արդիւնքներ
 էին:

Պրոլետարիատի դատը, զուտ ին-
 քը, պրոլետարիտը միայն պէտք է
 վարէ, եթէ նա կը բաղձայ անտեսա-
 կան կատարեալ ազատութիւն, եւ
 չի ուղէր որ իր դատը դաւաճանուի
 եւ կամ քաղաքական այլ եւ այլ շա-
 հերու նկատումներով աճուրդի դը-
 ուի:

Քէրէնսկի կ'ըսէ որ, «երբ մանրա-
 պուրժուազական տարրերը մերժը-
 ուեցան Սօցիալ Դեմօկրատիայի
 կողմէն, անոնք գացին ու միացան
 ֆաշիստական տարրերուն:»

Սա շատ բնական մի երեւոյթ էր,
 անշուշտ, քանի որ Փաշիպի գո-
 հացում կուտայ պուրժուազիայի
 անտեսական շահերուն, քանի որ
 Փաշիպի աշխարհահայեացքն է
 «համաձայնութիւն դասակարգերի
 միջեւ», ուրեմն՝ բարենորոգչա-

կան սօցիալ դէմօկրատները շատ կը հաւանին —ինչպէս ինքը Քէրէնըսկին կը հաւանի— որ արեւն չը թափուի, պուրժուազիի շահերը չի վըտանդուին, եւ այդպիսի մի հասարակարգի տակ գործաւոր դասակարգը ստանայ սոսկ բարեօրոգումներ. բայց սա՛ ըստ մարքսիստական, թէ՛ գիտական եւ թէ՛ յեղափոխական իմաստով կապ չունի իսկական սօցիալիզմի տիրապետումի դադարիւրին հետ, քանի որ «բարեօրոգումներ» մեթոտով երբէ՛ք սօցիալիզմը պիտի չի տիրէ, քանի որ պուրժուազիայի տնտեսական սանձարձակ շահագործումը յառաջ կը բերէ միշտ թշուառ դասակարգ, քանի որ այդ մեթոտով դասակարգերը եւս չեն ջնջուիր, եւ մենք — իբրեւ Մարքսիստներ — գիտենք որ սօցիալիզմի տիրապետումը կ'իրականանայ միայն ա՛յն ատեն՝ երբ դասակարգերը կը ջնջուին, եւ այս ալ կ'իրականանայ մի միայն պրոլետարական յեղափոխութիւնով ու անոր հաստատած քաղաքական նոր գերիշխանութիւնով. այդ յեղափոխութիւնը գործաւոր դասակարգին կուտայ ո՛չ միայն տնտեսական բարենորոգումներ, հապա ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՏԱՐԵԱՆ ԱՁԱՏՈՒԹԻՒՆ, եւ կը ձերբազատէ զայն «դասակարգային հատուկեան» քաղաքական կառուցուածքի դոսոցած եւ խաբխաբիչ լարիւրինդոսէն. ա՛յդ է որ կը պահանջէ գործաւոր դասակարգը, եւ այդ պահանջը ստանալու համար մէկ ճանապարհ ունի, յեղափոխութիւն:

Քէրէնսկին բարենորոգչական Սօցիալ Դէմօկրատ ըլլալով կը դատապարտէ պրոլետարական գերիշխանութիւնը եւ զայն Փաշիստական գիկատտորայի կարգին կը դասէ,

ու դատապարտելով այդ երկու ձեւերի բռնակալութիւնները պուրժուազական դէմօկրատիզմի հաստատման հրաւէր կը կարգայ:

Բայց, այդ ո՞ր դէմօկրատիզմն է որ տնտեսական քառսի մէջ լողացող աշխորհը (Սովիէտական երկիրներէն դուրս) պիտի փրկէ: Այդ ո՞ր դէմօկրատիզմն է որ բոլոր դասակարգերու «մի քանի անմիջական գեղեցիկ իրաւունքները» պիտի պաշտպանէ, կամ անոնց ազատութիւն տայ: Այդ ո՞ր դէմօկրատիզմն է, որ մանաւանդ խեղճ գործաւորին ալ «մի քանի անմիջական գեղեցիկ իրաւունքները» պիտի պաշտպանէ:

Քէրէնսկին կը մոռնայ որ Փաշիստական բռնակալութիւնը բոլոր դասակարգերը դսպած է մի ոչ-գիտական թէօրիայի, գողափարի տակ, որը ելք չունի, իսկ պրոլետարական գերիշխանութիւնը լինելով մի անցողական պրոցես՝ յետգիկատտորայի կը ձգտի տալ մարդկութեան կատարեալ ազատութիւն՝ տնտեսական եւ քաղաքական, որ ժամանակ ո՛չ թէ միայն «մարդկային մի քանի գեղեցիկ իրաւունքները պիտի յաւերժանայի», այլեւ գիտական հիմունքների վրայ դասակարգային հակամարտութիւնները վերացուելով, դասակարգերը հաւասարեցնելով ու տնտեսական կողովարիչ մրցակցական դրութեան վերջ դրուելով, մարդը պիտի հասնէր իր տիպար բարձրութեան, թէ՛ հոգեկան եւ թէ՛ իմացական մարդերի մէջ:

Ըսելիք չունինք, թէ մի ուեւէ ձեւի գերիշխանութեան շրջանին կը դտնուին պաշտօնեաներ, որոնք եսը կիրքը, ոխը, քմահաճոյքը իրենց գործելակերպի մեթոտ կ'ընեն,

բայց ժամանակը կը բուժէ այդ վերքն ալ հասարակական կեանքի մէջէն, ասիկա պրոլետարիատի գերիշխանութեան ընդհանուր ձեւին եւ հետեւանքին վրայ սակայն ոչինչ ազդեցութիւն կ'ընէ:

«Բոլոր բռնակալութիւնները, կը կրկնեն պաշտպանի ձեւը եւ մեքստը: (կը շարունակէ Քէրէնսկի) «Ռուսաստանի մէջ այդ մեքստով փշրուեցաւ մտաւորական դասակարգը, իսկ Գերմանիայի մէջ հրէա ժողովուրդը»

Այո՛, ճիշտ է, որ Ռուսաստանի մէջ պուրժուամիտ մտաւորականութիւնը փշրուեցաւ, բայց այդ նոյն Ռուսաստանի մէջ հսկայական վերելք ունեցաւ նոր դադարիւրների մտաւորականութիւնը:

Մինչեւ կարլ Մարքսի թէօրիային յայտնագործումը աշխարհը կը դտնուէր բոմանթիքական դրականութեան ազդեցութեան տակ: (որու մասին պիտի խօսինք մեր վերջաբանին մէջ):

Կարլ Մարքսը դտեց անցեալ դարաշրջաններու մէջ ուռճացող խառնիճաղանճ դրականութիւնը. որոչեց անոնց դոյնը եւ երանդը, փաստեց որ մինչեւ իր փիլիսոփայական մտքի յայտնագործումը այդ դրականութիւնը եւ զայն կերտող մտաւորականութիւնը տրուած ժամանակի տնտեսական պայմաններու արտացոլացուցիչ ազդակները եղած են, հետեւաբար այն մտաւորականութիւնը որ փշրուեցու Ռուսաստանի մէջ՝ հիմ գաղափարներով սնած եւ այդ գաղափարներու պաշտպանութիւնը կը ջատագովէր, որը երբէ՛ք չէր պատշաճէր ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ Հիմունքների վրայ դարբնուող ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ եւ անկէ յառաջացող քաղաքա-տըն-

տեսական հասարակարգին: Ռուսաստանի մէջ հնապաշտ մրտաւորականութեան փշրումը երբէ՛ք չի կարելի մի եղբի վրայ դնել Գերմանիայի մէջ հրէա ժողովուրդի փշրման: Առաջինը՝ մաթերիալիստական-տիւրլեթիքի կամ պարզ խօսքով, դասակարգային կուռի հետեւանք է. մինչդեռ երկրորդը՝ նացիոնալիզմի, ազդայնամուրութեան եւ պուրժուազական մրցակցութեան հետեւանք:

Հրէա ժողովուրդի պուրժուա մասը՝ Գերմանիայի մէջ տնտեսական, առեւտրական եւ կառավարական պաշտօնեութեան մարդերի վրայ իր գրաւած ամուր եւ ուժեղ դիրքերը՝ երբէ՛ք չէին կրնար դիւր գալ բնիկ գերմանացի պուրժուա տարրերուն:

Հետեւաբար գերման ազդայնական միլիթարիզմը պիտի փութար փըշընել այդ «օտար» տարրի տնտեսա-առեւտրական տիրակալ վիճակը՝ իր բուն պուրժուազիային վերադարձնելու համար շահագործման ասպարէզը:

Ռուսաստանի այսօրուան պրոլետարական «բռնակալութեան» տակ սակայն հրէա ժողովուրդը կը ծծէ տնտեսական ազատութեան կենարար հիւթը եւ կը բարգաւաճէ «ազգային» հունի մէջ, եւ նոյնիսկ հրէաստան մը հիմնելու ծրագիրներ կը մշակուին սովիէտական իշխանութեանց կողմէ. ահա թէ որպիսի՛ հսկայական տարբերութիւններ կան Ռուսաստանի սովիէտական եւ Գերմանական կամ այլ կապիտալիստական-Փաշիստ բռնակալութեանց միջև:

Երկրադնդի վրայ այսօր չկայ մի կէտ, մի հողամաս, որի վրայ ապրող այլացեղ եւ այլազգ ժողովուրդներ սպրին խաղաղ, սիրով,

վերծ շահագործման դժուծ նախանձնեք է և հետեւաբար անկէ յառաջացող ազգամիջեան կռիւնեք է, ինչպիսի մի իտէալ կենցաղ ունին Սովիէտ Միութեան չողամասի վրայ ապրող ազգերն ու բազմամիլիոն գործաւորական տարրերը :

*

Ամբիոնելով մեր վերլուծումը, մենք կը հասնինք այն եղբակացութեան, որ Փաշիզմի, նազիզմի, դասակարգերի հաշտարար քաղաքականութեան, սոցիալիստական բէֆորմիզմի դրութեանց տակ կը շարունակեն մնալ հետեւեալ հասարակական-քաղաքական վէրքերը :

Ա.—Շովինիզմը (նեղ ազգայնական գաղափարը) չի՛ ջնջուիր, և հետեւաբար Փաշիստական նացիոնալիզմի գաղափարը իր մէջ կը սընուցանէ միջազգային պատերազմները վտանգը, որովհետեւ Փաշիզմը կը դբժէ ազգերի միջազգային եղբայրական միութիւնը : Անոր աշխարհահայեացքն է ազգայնական նեղ ոգին : (Fascisti-Փաշիսթի, իտալերէն արդիական բառ է, որ կը նըշանակէ միութիւն, բայց մի միութիւն տնտեսական հակոտնեայ շահերով գոյութիւն առած դասակարգերի միջեւ և հաստատուած բունակալութեան տակ :

Բ.—Փաշիզմի, նազիզմի, դասակարգային հաշտարար քաղաքականութեան, սոցիալիստական բէֆորմիզմի դրութիւններով արտագրութեան և բաշխումի ձեւերը անհամեմատական մնալով — ըստ Մարքսիստական տնտեսական նորագոյն գիտութեան — կը մնան և՛ դասակարգերն ու անոնց հակամարտութիւնները. և քանի կը շարունակեն մնալ դասակարգերը, պիտի շարու-

նակեն մնալ ուրեմն դասակարգային կռիւնները :

Գ.—Փաշիստական սոցիալ-բէֆորմիզմի հասկացողութիւնով երբ հասարակութիւնը վերածուի միմիայն երկու դասակարգերի, պուրժուա և կապիտալիստ, պուրժուադանացներով պրոլետարիատը, այս մեթոտով — քանի որ սխտեմը շահագործումի վրայ է — այդ նորակազմ դասակարգերի միջեւ տեղի ունեցող հակամարտութիւնները (antagonism) դարձեալ չեն ջնջուիր, և հետեւաբար, երբ տնտեսական դերէշխանութեան համար հակամարտութիւն, կռիւ կայ, ուրեմն երբեւն պիտի դայ քաղաքային պատերազմ :

Դ.—Փաշիստական թէօրիայով պրոլետարիատը պուրժուադանացներէ տնտեսական մրցակցական և շահագործումի մի կեղծ դրութեան ներքեւ բացարձակ անկարելիութիւն է, և կամ ունի անցողական բնոյթ, այդ տեսութիւնը ձեւաւորուած է Փաշիստ և նազի գերշխանապետների գրասենեակներուն մէջ մեղբանոյշ Փրադներով թմբեցնելու գործաւոր դասակարգը միայն և այդպէսով յաւերժացնելու իրենց փառատենջ տիրապետութիւնը :

Փաշիստական նորագոյն մեթոտը հասարակադիտական արժէքով, կապիտալիզմի վերջին փամփուշտն է :

*

Մեր քննադատութեան, կայ և գիտական կողմը :

Փաշիզմը, նազիզմը, սոցիալական բէֆորմիզմը հակատնտեսագիտական մի երեւոյթ է : Ըստ մարքսիստական քաղաքատնտեսական աշխարհահայեացքի եւրոպայի այսօրուան պետական կա-

ուղջուածքները անցողական երեւոյթներ են : Անոնք տիալէքտիքական մատչելիալիզմի զարգացման ոչ թէ դրական, հասարակական երեւոյթներն են, հետեւաբար անխուսափելի է անոնց մահը : Նոյնիսկ տուալիստ Հէգէլը մատերիալիզմի զարգացման, նիւթական օրկանիզմների ձեւափոխման և մի նոր երեւոյթի ձեւաւորումի մէջ երեւան դալը, (տիալէքտիքօրէն ձեւաշրջումը) ինչպէս նաեւ մարդկային հասարակութեան նոյն ձեւով կատարուող բարեշրջման մէջ կը տեսնէ դասակարգային յեղափոխականացման մի շրջան : Իսկ կարլ Մարքսը աւելի յստակօրէն կը վերլուծէ այս երեւոյթը զուտ նիւթապաշտական տեսութիւնով և կը փաստէ կապիտալիստական վերաջէնքի անխուսափելի անկումը. ահա այս ալ Փաշիստական սխտեմի անկումը փաստող գիտական կողմն է, քանի որ Փաշիզմ, նազիզմ և այլ հակասոցիալիստական մի ունէ ձեւի կառավարական, պետական կառուցուածք՝ կապիտալիստական տնտեսական սխտեմի մի երեւոյթն է :

Հայ պրոլետարիատը ամէն երկիրներէ մէջ մասնաւոր հրճուանք պէտք է զգայ, որ իր հայրենի երկրին մի մասին վրայ յեղափոխական հայ գործաւորութիւնը հսկայական ճիգերով կը կերտէ ապագայ ամբակու հիմերը՝ սոցիալիզմին :

Միջազգային յեղափոխատիպ պրոլետարիատի վիթխարի բանակին մի շահ փոքր մասնիկը եղող հայ պրոլետարիատի նուիրումն ու կենսագործումը ՍՕՅԻԱԼԻՉՄԻՆ՝ փախտ է որ այդ պրոլետարիատը տողորուած է արդարութեան, քա-

ղաքատնտեսական հաւասարութեան համամարդկային եղբայրութեան վեհ իտէալներով... և թող Գէրէնըսի ու անոր արբանեակները ի մտի ունենան, որ այդ իտէալները լոկ բաղձանքներ չեն, հասարակարգերի դասակարգային անմիջական պէտքեր ու պահանջներ... : ՎԵՐՁԱԲԱՆ

Քանի որ մեր խօսքը պրոլետարիատի դասակարգային շահերու մասին է, օգտակար կը նկատենք մատնանշել մի տխուր երեւոյթ ևս՝ գըրական ասպարէզի վրայ, որ յաճախ թմբեցնելով այս կամ պրոլետարիատը կը շեղեցնէ զայն իր դասակարգային ըմբռնումներու և պայքարի ճանապարհէն, ա՛յդ, պուրժուամիտ «գեղեցկահիւս» գրակապութիւնն է :

Գէրէնսիկի մտածելակերպին պատկանող շատեր կան, ինչպէս և հայեր, որոնք իրենց գրականութիւնը կը գործածեն իրր մի տեսակ ուղկան, որսալու համար գրասէր երկրասարող գործաւորներ, և ծառայեցնել զանոնք պուրժուադիայի մղած դասակարգային-քաղաքական պայքարին համար :

Երբ այդ գրականութիւնը դասակարգային շահերու գիտակցութեան մանրացոյցով քննուի, ի յայտ կուգայ անոր մօլորեցուցիչ բնոյթը :

Մի ունէ գրականութիւն տրուած որոշ ժամանակաշրջանի տնտեսական հասարակական և քաղաքական դրութեանց արդիւնարարն է, և ուրեմն, բնականաբար պուրժուամիտ փրոֆէսօրի կամ գրադէտի գըրականութիւնը կը լինէր պուրժուադիայի տնտեսական շահագործումը յաւերժացնող սկտական դրու-

թեան պաշտպանութիւն:

Կապիտալիստական-պուրժուա-
դական սիստեմի տակ ուռճացող գը-
րականութեան արձատները կ'երկա-
րին բոմանթիզմի մէջ, իսկ բոման-
թիզմի արձատներն ալ կ'երկարին
աստուածպետական - գերբնակա-
նութեան եւ անոր բարոյական օ-
րէնքների մթութեանց մէջ:

Եւրոպական հորիզոնի վրայ բոման-
թիզմի աշխարհահռչակ ներկայա-
ցուցիչն է Վիքթոր Զիւլիօ, իսկ հայ
կեանքի մէջ Ռաֆֆի:

Դասակարգային իր շահերը հե-
տապնդող հայ պրոլետարիատը բո-
մանթիզական գրականութեան ըն-
թերցման ժամանակ աշալուրջ պէտք
է լինի չ'իյնալու համար այդօրի-
նակ գրականութեան հակասոցիա-

լիստական դունադեղ թակարթնե-
րուն մէջ:

Թէեւ բոմանթիզական գրակա-
նութիւնը դրոշմած է իր հասարա-
կական, պատմական մեծ եւ որոշ
արժէքը համաշխարհային քաղաքա-
կրթութեան վրայ, եւ սակայն հա-
մաձայն է վօլիւշնի անխուսափելի
օրէնքներին, անոր արժէքի ժամա-
նակաշրջանը լրացած կը համար-
ուի:

Տնտեսադիտական Րէալիզմի փա-
ռայեղ թուականն է որ այժմ բաց-
ուած է հայ պրոլետարիատի առաջ-
ա՛յդ է որ պէտք է որոնէ նա իր
մտքի զարգացման մարդանքներու
ընթացքին:



ԳԻՆՆ Է 10 ՍԷՆԹ

